

# ԿՐՕՆԱԿԱՆ

## Խ Ա Չ Վ Ե Ր Ա Ց

Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին ամէն տարի մեծաշուք հանդիսութեամբ կը սօնէ Խաչի Վերացման սօճը, որ մեր եկեղեցւոյ Հինգ տաղաւարներէն վերջինն է: Ամէն տարի, մենք յատուկ եկեղեցական աւարտութեամբ կը պանծացնենք Խոչոյեւորացի յիշատակը, ոգեկոչելով խաչին դարձր գերութենէն: Ըստ եկեղեցական աւանդութեան, Քրիստոսի խաչը երեք առիթներով բարձրացուած է հաւատացեալ ժողովուրդին ու փառաւորուած անկէ:—

Առաջին անգամ Երուսաղէմի Տեառնեղբայր եպիսկոպոսը Քրիստոսի խաչին նմանութիւնը ժողովուրդին ցուցադրած է ու երգած «Խաչի զո Քրիստոս երկրպագե՛ք սրտառուչ տաղը: Խաչին նմանութիւնը ըսինք: զանի տակաւին Քրիստոսի իսկական խաչը կը մնար անյայտ:

Խաչը երկրորդ անգամ ըլլալով հաւատացեալներու առջև կը բարձրացուի ու կը դոյւբարանուի, երբ 326 թուականին Կոստանդիանոս կայսեր մօր՝ Հելիէիէի Չանքերով կը զտնուի Քրիստոսի խաչափայտը եւ Երուսաղէմի Կիւրեղ եպիսկոպոսը, որ ժամանակակից էր դէպքին, զայն կը բարձրացնէ ի տես հաւատացեալներուն:

Իսկ խաչին երրորդ բարձրացման, պատճառը եղած է անոր գերեզարձը: Պարսկաստանի Խոսրով Ապրուէդ թագաւորը պարտութեան մասնելէ ետք Հերակլ կայսեր յուճական զօրքերը, կը զբաւէ Երուսաղէմը եւ 614-ին իբրեւ ամենէն թանկագին աւանդ, գերի կը տանի խաչափայտը: Հերակլ ազատելու համար քրիստոնէաներու պաշտամունքի առարկան, մեծ բանակ մը կը պատ-

րաստէ, որուն մաս կը կաղմէր նաև հայկական զունդ մը Մէթ Գնունիի Հրամանատարութեան ներքև, կը յարձակի Պարսից վրայ: Խոսրով պատերազմի մէջ կը սպաննուի իբր որդիէն: Վերջինս տարի մը թաղաւարելէ ետք կը մեռնի եւ իր փեսայ զահ կը բարձրանայ Հերակլի օշնութեամբ, որ պայման դրած էր խաչափայտին ազատումը: Ուստի 629-ին խաչը կը վերադարձուի քրիստոնէաներուն եւ իր Երուսաղէմ ճամբուն վրայ, ամենուրեք կը բարձրացուի հաւատացեալ ժողովուրդին եւ անոնց երկիւղած պաշտամունքի առարկան կը հանդիսանայ:



Կրօններու շաղկապական պատմութենէն գիտենք թէ խաչին ձեւը մէկն է կրօնական այն խորհրդանշաններէն, որուն ծագումը եւ գործածութիւնը կ'երթայ մինչև ամենահին ժամանակաշրջանները: Բացի իսլամ կրօնէն, խաչի ձեւը գործածուած կը գտնենք աշխարհի զանազան կրօններուն մէջ: սական խաչը իր բուն նշանակութիւնը եւ իմաստը ստացաւ քրիստոնէական ճամբրիտ վարդապետութեան մէջ, անոր վրայ թափուած Աստուածորդիին արիւնէն ետք:

Խաչը կը գործածուէր որպէս տաժանագին շարչարանքի գործիք մը Յիսուսի ապրած դարաշրջանին: Մեծ յանցապարտներ եւ ոճրագործներ կը դատապարտուէին խաչի մահով մեռնելու: Բաղմաթիւ մարդիկ անցան անկէ, բայց եկաւ մէկը, որուն խաչելութեամբ խորհուրդը դարձաւ մահուան անարգ այդ գործիքը: այդ մէկը Հասարակ

մահականացու արարած մը չէր, այլ՝ Աստուծոյ Միածին Որդին, որ աշխարհ եկած էր փրկելու համար ազամական մեղքով զբարստել՝ փտարուած մարդութիւնը: Արդարեւ, մարդը անկարող էր առանձինն ձերբազատուիլ ափ մեղքի տիրմէն, որուն մէջ էր ինկած. ան պէտք ունէր Փրկիչի մը ու այդ ստաքելութիւնը սիրով եւ ինքնակամ յօժարութեամբ յանձն առաւ Յիսուս Քրիստոս, որ խոնարհելով իր երկնային փառքէն ու պատէհէն՝ փրկեց մարդերը, որոնք իրենց մէջ ունէին իր աստուածային պատկերը: Մեզմէ շատեր թերեւս հարց տան թէ ինչո՞ւ Աստուած մերկացաւ իր փառքէն եւ յանձն առաւ մեռնիլ խաչի մահով: Յովհաննէս Առաքեալ մեր հարցումին կը պատասխանէ. «Ձի աշխատք սիրեաց Աստուած զայիարհ, մինչեւ զՈրդին իւր միածին ետ... զի փրկեացի աշխարհ նոյաւ» (Գ. 16-17): Ուրեմն Աստուծոյ անսահման սիրոյ արտայայտութիւնն է Յիսուսի խաչելութիւնը, որպէսզի մենք ազատիկէ մեր մեղքերէն եւ ունենանք շառաւիղ կենքը, զբանդի անձուկ է դուռնն եւ նեղ անապարհ՝ որ տանի ի կեանս եւ սակաւք են որ գտանեն զնա» (Մատթ. Է. 14):

Պօղոս Առաքեալ թափանցելով խաչի խորհուրդին, իր Գաղատացւոց գրած թուղթին մէջ կ'ըսէ. «Քրիստոսի հետ խաչը եւ յայ, եւ ա'լ կենդանի եմ, ոչ թէ ես, այլ՝ Քրիստոս կենդանի է ներսս. բայց ես որ հիմա մարմնոյս կ'ապրիմ՝ Աստուծոյ Որդույն հաւատարմով կ'ապրիմ, որ սիրեց զիս եւ իր անձը մատնեց ինձ համար, եւ ես չեմ անարդի Աստուծոյ այս շնորհները» (Բ. 19-20):

Գծախտարար, Հրեայ Ժողովուրդին մեծամասնութիւնը, ինչպէս նաեւ Յոյներ չուրիցիներ հաւատալ Քրիստոսի աստուածութեան ու անոր առաքելութեան. Հրեաներ նշան խնդրեցին, իսկ Յոյներ իմաստութեան լ. յիսն տակ ուղեցին փաստել փրկազործութեան խորհուրդը. ինչպէս գիտութիւնը անկարող է հասկնալ ու բացատրել հիւլէներու

ծագումը, այլ զայն կը ճանչնայ իր արդիւնքէն միայն, նոյնպէս ալ Հրաջք եւ զիտութիւն անբաւական են հասկնալու համար Քրիստոսի խաչին (մահուան) նշանակութիւնը: Միայն փրկուածներն են որ կը հաղորդակցին փրկազործութեան խորհուրդին: Պօղոս Առաքեալ կ'ըսէ. «Ո՞րքէն ճառը փրկեալներուն համար աստուածային գորութեա՞ր աղբիւր մըն է անսպառ, իսկ կրուսեանայնբուն համար՝ յիմարական քարոզութեան մը» (Ա. Կորն. Ա. 18):



Ինչպէս տեսանք, խաչի պաշտամունքն ու մեծարումը սկսած է զբիտոնէական աւուրիս դարէն իսկ:

Քրիստոնէական եկեղեցին Անտիոքի Ս. Իգնատիոս Հայրապետին կը վերադէ երեսի վրայ խաչակնքելու գործածութեան սկզբնաւորութիւնը. Տերտուղիանոս Հայրապետ կը վկայէ. «Մեր իւրաքանչիւր թայտիտիսն եւ մեր ամէն շարժումին, երբ ներս կը մտնէք եւ դուրս կ'ելլէք, երբ մեր գոնետր կը հագնինք, երբ կը լողանք կամ սեղան կը նստինք... մէկ խօսքով մեր տմեհօրեայ կեանքի ընթացքին կատարած ամէն մէկ շարժումին, մենք կը խաչակրութեանք մեր երեսը»:

Խաչը մեզի կը ներկայանայ նաեւ որպէս պահպանութեան նշան. օրինակ, խաչեր կը կախնէ մեր վզերէն, մեր անարիկ վերեւ կը գեանդենք խաչ մը. երբ ճամբորդութեան մը ձեռնարկենք կամ առաւ ստունչն դուրս կ'ելլենք՝ կը խաչակնքենք մեր երեսը. նոյնպէս խաչը չարին յաղթելու գործէ մըն է Եարականին մէջ կը կարդանք. «Մուր խաչն օղնական հաւատացելոց, կանգնեցաւ ի յերկրի յաղթող ընդդէմ թշնամուոյն, որուն մէկ փաստացի ապացոյցն է Կիպրիանոս Հայրապետի պարտղան. որ, նախ քան իր դարձը, անձնապէս ականատես ըլլալով խաչի գորութեան, հաւատաց անոր փրկազործութեան խորհուրդին, զբիտոնէայ մկրտուելով դարձաւ եկեղեցւոյ նշանաւոր Հայրապետներէն մին»:

Ոսպի նշանով է դարձեալ որ Կոստանդիանոս կայսր քրիստոնեայ դարձաւ . բայտ աւանդութեան, օր մը, պատերազմի դաշտին վրայ, երբ ա՛ն կը մտահոգուէր յաջողօր օր տեղի ունենալիք պատերազմի մասին, յանկարծ իրեն երեւաց խաչի նշանը եւ ինք ձայն մը լսեց որ կ'ըսէր . «Սո՞վա . յաղթեցես» . Կոստանդիանոս խաչի նշանը գրչելով իր զինուորներուն զրահներուն վրայ, յաղթեց թշնամիին :

\*\*\*

Այսօր քիչ չէ թիւը այն անհատներուն, որոնք քմծիծաղով կը մօտենան խաչի քարոզութեան . եւ կը խուսափին քալել խաչի ճամբայէն, որովհետեւ խաչի ճամբան տառապանքի ու զոհողութեան ճամբան է :

Սակայն պէտք է գիտակցել որ առանց խաչի ու տառապանքի կարելի չէ ապրիլ ճշմարիտ կեանքը . մեր ազգային-եկեղեցական պատմութեան մէջ կը կարդանք որ Լուսաւորիչներ, Ներսէսներ, Նարեկացիներ, Շնորհալիներ, Տաթևազիներ, Վարդանաներ ու Վահաններ ապրեցան խաչի կեանքը

եւ այդ իսկ պատճառաւ անոնք կարողացան յաղթահարել չարը եւ ամէն տեսակի դժբախտութիւններ, որովհետեւ Գաւթ Անյաղթ Իմաստասերին խօսքերով . «Հո՛ն ուր խաչ կայ՝ այնտեղ է խաչեցեալը, եւ հոն ուր խաչեցեալն է՝ այնտեղ խաչելութիւն կայ» : Միայն խաչի ճամբուն հետեւելով է որ մենք կրնանք հետեւիլ Քրիստոսի քայլերուն . «Որ ոչ ա՛նու զխաչ իւր եւ զայ զկնի իմ, չէ ինձ արժանի» (Մատթ. Ժ . 38) : Յիսուս շատ պարզ բայց իմաստալից տողով մը կը շեշտէ քրիստոնեայի կեանքին ու խաչին միջեւ դոյուլութիւն ունեցող խորհուրդը . եթէ մենք կ'ուզենք արժանանալ Աստուածորդիին խոտացած երանաւէտ կեանքին եւ ժառանգակից դառնալ իրեն մեր Նրկնաւոր Հօր արշալույթեան մէջ, պարտինք ապրիլ մեր Փրկչին վարած կեանքին Համապատասխան կեանք մը, որ է սիրոյ կեանքը եւ այն ատեն միայն Պօղոս Առաքեալի նման կրնանք Քրիստոսի խաչով պարծիլ եւ յայտարարել . «Այլ ինձ քաւ լիցի պարծել բայց միայն ի խաչն տեսա՛ն : մերոյ Յիսուսի Քրիստոսին» (Գաղտ . 2 . 14) :

ԲԱՏԳԷՆ ՎՐԴ . ԹՕՓՃԵԱՆ

